

Ս Ի Ռ Ա

ԺԴ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1940

↔ Մ Ա Ր Տ ↔

Թիհ 3

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ՎԱՐԴԱՆԱՆՔ

Տօնը որուն յիշատակին առջեւն ենք նորէն, մեր պատմութեան լոյսին եւ սերունդներու զիտակցութեան մէջ դաղըած է այլեւս սրբոց պարզ տօնակատարութիւն մը ըլլալէ, և դարձած աշխարհահայեացք մը, գոյութեան պայքարի ուղեղիծ մը՝ նետուած մեր պատմութեան արիւնոտ էջերուն:

Վարդանանց պատերազմը նախ իրագործումն է այն մեծ ու լուսաւոր իտէալին, որ գար մը առաջ իր երինային լոյսն ու կրակը բերաւ խառնելու Հայուն ցեղապաշտ եւ իմացապաշտ հոգիին: Եւ Հայուն ցեղայնութիւնը միացած Քրիստոնէութեան բերած այդ հոգեկան ոյժին, անընկճելի զօրոյթ մը դարձաւ, երբեք չխորտակուելու համար ճակատազրի հարուածներէն, որոնք այնքան յաճախադէալ եղան մեր սղատմութեան մէջ:

Մազմազիտական տեսակէտով չէ որ մեծ կը մնայ այս մարտնչումը, թէեւ իբրեւ պզտիկ ժողովուրդի մը կողմէն մեծ պետութեան դէմ մղուած կոփւ, աւելի քան զեղեցիկ է իր յուսահատ՝ բայց զիտակից պայքարով: Բիրտ ոյժի դէմ իրաւունքին գուպարն է ան, այս պատճառաւ, պատերազմէ աւելի դիւցազնութիւն մըն է անիկա: Ազգերը բարձրագոյն ոգեւորութեան, ինքնամուացութեան մէջ միայն այս վիճակին կուզան, ամէն ինչ ի սպաս դնելու արդար դատի մը, եւ գաղափարի մը սիրոյն:

Քրիստոնէութիւնը Հայաստանի մէջ այս անգամ անմոռւնջ նահատակի մը պէս չէր ուզեր իյնալ, զինուած եղունզներով եւ ակռաներով, կ'ուզէր մարտընչիլ եւ ցոյց տալ որ կեանքէն աւելի բարձր իրականութիւններ կան, որոնց համար կ'արժէ մեռնիլ, երբ կարելի չէ անոնց համար ապրիլ:

Հաշիւ կամ դիւանազիտութիւն չէ որ կը գործեն այլս, այլ կրօնի և հայրենիքի սէրը, եւ անոնց հաւատարիմ մնալու ովին, որ չի տրամաբաներ, այլ կը զգայ թէ մեռնիլը անհրաժեշտութիւն մըն է հոն, ուր կեանքը կորսնցուցած է այլեւս իր նշանակութիւնը: Կրօնի հրայրքը, եւ հայրենիքի բնազդական սէրը երբ լծորդուին ժողովուրդի մը հոգիին մէջ, զիւցազնութիւնը կը սկսի: Վարդանանց շարժումը Աւետարանով լուսաւորուած տղիքի մը խղճմանքին հանդի-

ուսուող պայմաններ է, եղիշելի բացառութեամբ, իրազործումը զիտակից մահով անմահանաբար երազվն :

Այդ հանկացողութեամբ դէպքին կը մօտենան երկու ժամանակակից մասնակիցները, եւ այդ պացումով նորհալին իր քնարին վրայ կը նուազէ այդ գիշապնական առաջնին խօսնութչէ :

Մարմահան կիսի մը չէ ան, այլ հոգեւոր առաքինութեան մեծազործութեան մը, նորդիերը իրազարծելու կերպ մը եթէ կ'ուզէք, տալու համար իր ուղարկութեան մէջ մզած է այս օրինակ կոփւ իր հոգեկան ու մտաւոր երշանկութեան ի խնդիր։ Արեւելքի եւ Արեւմուտքի պայքարը ոչ մէկ տեղ այս շափով ընդպահած է առնմանները պատմութեան արինուտ տրամային :

Քառասուն առթինոր սպրեցաւ Հայը Սահակ-Մեսրոպեան դպրոցներուն մէջ, եւ երևուսնինդ տարիներ պաշտպանեց իր սաացածը սրով։ Ոչ մէկ ժողովուրդ պատմութեան մէջ մզած է այս օրինակ կոփւ իր հոգեկան ու մտաւոր երշանկութեան ի խնդիր։ Արեւելքի եւ Արեւմուտքի պայքարը ոչ մէկ տեղ այս շափով ընդպահած է առնմանները պատմութեան արինուտ տրամային :

Ծխալութ չէին Վարդանանք, եւ սխալած չէ Հայը իր նահատակման սրտովն օրդեգրած այս ուղղութեանը մէջ։ Խոհեմութիւն եւ դիւանազիտութիւն, յանուն ուղուն կը խօսին բոլոր ժամանակներու մետասաներորդ պահու տեսաբանները, քիչ անզամ, չըսելու համար երբեք փրկարար է։

Ամէն գար իր Վասուակը ունի, համակերպութեան, այսինքն ժամանակի մարդը, ներքին եւ արտաքին աճնպաստ պայմաններու միջամտութեան դիմաց հերոսական կեցուածքը չունեցող մարդը։

Ցալ ինչ որ կը պահանջէ ժամանակը, լքել աննպաստ բերումներու հարկադրանքին ինչ որ արեան զնով ձեռք բերուած է, այս կամաւոր ձեռնթափութենին աւելի անբարոյ բան չկայ կեանքի մէջ։ Մեծ եւ դիւցազնական զործեր վեր են իրմանց ժամանակէն եւ ուուեալ պայմաններէն։ Նախ ճշմարտութիւն, ապա ժամանակը; այս է ճշմարտութեան ուղեզիծը։ Ապազային՝ այսինքն յաւերժութեան յաւող հողիները ինքինքնին իրազործելու տեսնդը ունին միայն, եւ ներկան փոխանակ մօտեցնելու անցեալին, կը փորձեն պատուանդան ընել զայն ապազային։ Վարդան ապազային կը նայի, Վասուակ անցեալին։

Սրտառուչ ըլլալէ ուելի, գեղեցիկ է կարմիր շարանը Աւարայրի նահատակիներուն Կարմիր Վարդանի առաջնորդութեամբ։ Մամիկոննեան տունը հինգ դարեր շարունակ քրիստոնեայ Հայաստանի զինուորական կորովի մարմացումը եղաւ, արեան ուղիներէն տանելով հայուն սրբութեան եւ ազատութեան կարմիր դրօշը, իյնալով յետոյ հայ խաչելութեան ճամբուն վրայ։

Դժուար է զտնել ուրիշ ազգերու պատմութեան մէջ իշխանական տուն մը նման Մամիկոննեաններու, որոնց ասպետական ոզիի և զէնքի շոբնդով լցցուած ըլլայ պատմութիւնը։ Մամիկոննեանները կանխած են մեր մէջ Միջին դարու աշեւմտեան ասպետականութիւնը, համազրելով իրենց վրայ հերոսութիւնն ու սրբութիւնը սուրի եւ խաչի խորհրդանշաններուն ներքեւ։ Մամիկոննեաններ Հայ խաչին ու սուրին շողշողուն քարերը եղան։ Սրտառուչ բայց հերոսական ինչ մը կայ դարերու այդ ողորումին եւ վրիպումներուն ետին, տխուր՝ որ

մեր հողին մէջ Վարդանն ու Վասակը գեռ չեն համաձայնած իրենց արդար զիջումներով, կարենալ ընելու մեր կեանքը իրական դիւցազներզութիւն մը բոլոր ժամանակներու համար, ինչպէս եղաւ Վարդանանցը:

Վարդանանցով Հայը նոր մակարդակի մը վրայ կը ցուցադրէր իր արժէքը, եւ այդ արժէքին մեծութեան չափը այն պայքարն է զոր ան մղեց, եւ կը մղէ դարերէ ի վեր: Մեր ժողովուրդը կը զանազանուի ուրիշ ժողովուրդներէն ոչ միայն իր բնութեամբ, իր ինքնութեամբ, այլ նաև զայն իրականացնելու իր կերպովը:

Ի՞նչ բան արգիլեց որ ան միանար Պարսիկներուն, Յոյներուն. Հայուն ինքնութեան տեւականացման ճիգին մէջ կ'երեւի իր կատարելութեան զաղափարը: Հայուն արժէքը այդ իտէալի եւ ինքնութեան յաւերժացման մէջ է: Տխուր բան է, որ մենք տակաւ կը լըենք հոգեկան այն արժէքները որոնք Հայ ժողովուրդը կ'ընեն Հայ ժողովուրդ:

Դարեր եկան ու անցան, եւ Վարդանանց արիւնոտ յիշատակն ու զաղափարը ինքզինքը կրկնեց միշտ մեր պատմութեան ընթացքին, ծրագիրն ու աշխարհայեացքը կազմելով մարտիրոսուող մեր ցեղին: Եւ մենք մեր պատմութեան դարաւոր շըջանին, այն ատեն միայն ճիշդ գործած ենք, երբ Վարդանանց ոգիով ու օրինակովը շարժեր ենք: Վասն զի ազգերը ինչ որ կը կերտեն իրենց արիւնովն ու հոգիով, միշտ յաւիտենականութեան համար է:

Եթէ Սահակ-Մեսրոպեան սերունդը ծնաւնդ տուած չըլլար Վարդանանց պատերազմին, եւ չունենար անով շահուած բարոյական յաղթանակը, տարբեր պիտի ըլլար թերես մեր ճակատազիրը: Ու վստահ կրնանք ըլլալ, թէ Աւարայրի արիւնոտ տեսարանին առջեւ, Լուսաւորիչն ու Սահակ-Մեսրոպ իրենց կայքերէն փոխանակ վշտակելու, բերկրեցան, վասն զի իրենց երազը իրականացած էր. Հայը ճանչցած էր ինքզինքը և իր արժէքները, և ի հարկին պիտի զիտնար անոնց համար մեռնիլ: Իրենք ալ նոյնը չըրի՞ն միթէ, մին խոր վիրապի զընտանին, և միւսը Միջազգետքի և Սիւնեաց անապատներու մէջ, այրող նահատակներ եղան իրենց հողին մէջ վառւած լոյսին ու կրակին, այժմ ամբողջ ցեղը կ'այրէր այդ նոյն կրակով՝ Աւարայրի դաշտին վրայ միակ ու անօնսական: Վարդանանց ետեւ կեցած են իրբեւ վարող եւ սրտապնդող ոյժեր՝ Ղեւոնդեանք Աւարայրի դաշտին վրայ, Ազգն ու Եկեղեցին քով քովի եւ անբաժանօրէն կը մղեն պայքարը, Տղմուտի ափերուն վրայ առանց սպմուտելու:

Կը շարունակենք ապրիլ իրը ազգ, վասն զի Վարդանանց պատերազմը աւելի կամ նուազ գեղեցկութեամբ շարունակուած է միշտ եւ կը շարունակուի մեր պատմութեան մէջ: Տակաւին երէկ այդ ոգին ապրեցանք, այսօր նորէն պէտք ունինք անոր, վազը անոր պէտք է երթանք մեր ազգային կեանքի բոլոր երեսներուն վրայ, ընկերային, կրօնական եւ մշակութային բոլոր մարզերում: Ապրիլ ցեղօրէն, և իրագործել ցեղայինը քրիստոնէական կրօնի լոյսին մէջ, և յաւիտենական ճշմարտութեանց դիմաց, որուն գեղեցիկ օրինակը տուին Վարդանանք:

ԽՄԲ.